



Երևոնցարթ, 3 Հոկտեմբեր, 2022

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՕԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, գուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂԱՌՈՒ 4

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՋՄԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Քեզ կը կանչեմ, պապասիան գուր, ով Ասպուած,
դուն ես արդարութիւնս պաշփանողը.

Նեղութեանս մէջ դուն զիս հանգստացուցիր.

ողորմէ ինծի, լսէ աղօյթք:

Ով մարդիկ, մինչեւ ե՞րբ զիս պիտի անարգէք.

ինչո՞ւ դարարկաբանութիւնը կը սիրեք

եւ սպութեամբ կը զբաղիք:

Գիրցէք, թէ Տէրը բացառիկ վերաբերում ցոյց գուաւ ինծի,
որ հաւաքարիմ եղայ իրեն,

եւ պիտի լսէ զիս, երբ օգնութեան կանչեմ զինք:

Ասպուծմէ վախցէք եւ մի մեղանչէք,

երբ անկողին կը մընէք՝ այս մասին մբածեցէք, եւ լուցէք:

Չեր մեղքերէն արդարանալու համար՝

զոհեր մաքուցանեցէք, եւ Տիրոջ վսպահեցէք:

Շափեր կըսեն. «Ոհ, բարիքներով մեզ լիացուր, Տէր

շնորհներդ առաքացուր մեր վրայ»:

Բայց դուն սրբիս շաբ աւելի ուրախութիւն պարգևեցիր,

քան անոնք կրնան գրնել՝ ցորենի, զինի եւ ձերի առաքութեան մէջ:

Խաղաղութեամբ կը պառկիմ ու կը քնանամ,

որովհետեւ, Տէր, միայն դուն ապահովութիւն կու փաս ինծի:

ՃԱՐԱԿԱՆ - ԱՊՕԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուզութիւն, սուլու աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարյուն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գուէ եւ ի գիշերի,
ի նսդիլ ի գան, ի զնալ ի ճանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ

ՀՀ

ՍՎԴՄՈՍ 4

ՀՀ

4րդ Սաղմոսը կիյնայ յոյս, վստահութիւն, ներքին խաղաղութիւն եւ ուրախութիւն արդայայփող Սաղմոսներուն փակ: Այս անգամ Դափթա կը սկսի իր աղօթքը հերթեալ արդայայփութեամբ. «Քեզ կը կանչեմ, պարագախան գուր, ով Ասպուած»: Այս արդայայփութեամբ, Դափթա կ'ուզէ որ Ասպուած ուշադրութեամբ մտիկ ընէ կարծէք: Ան չուզեր պարզապէս բառեր արդասանել, այլ կ'ուզէ Ասպուածոյ ուշադրութիւնը իր ունեցած վիճակին ու փազնապին: Սա կը նշանակէ, թէ մենք ալ նոյնպէս մեր վիճակին մասին մրածող եւ ուշադրութեամբ Ասպուածոյ ներկայացնող ըլլալու ենք:

Դափթա նաեւ կը գիրակցի, որ արդարութիւնը իրմէ չի գար, այլ Ասպուած ինք է զինք արդարացնողը: Այսպես, հերթեարար, Դափթա խորքին մէջ վկայութիւն է որ կու փայ Ասպուածանաշողութեան: Կարեւոր է զԱսպուած ճանչնալը: Այլապէս աղօթք որ կ'ընենք, պէտք է ճանչնանք որու հետ է որ կը խօսինք, որպէսզի այն բառերը որ կարդասանենք, կ'ուղենք գիրքենք որու է որ կ'ըսենք: Դափթա նաեւ կը յիշէ անցեալի Ասպուածոյ գուած հանգապութիւնը իրեն, այդ անցեալի փորձառութեան լոյսին փակ, կու գայ եւ Ասպուածոյ ողորմութիւնը կը խնդրէ: Մեր ալ պարագային երբ անցեալին ունեցած ենք որոշ փորձառութիւն մը, Ասպուածոյ կողմէ մեզի գրուած հանգապութիւն մը, կրնանք օգբագործել, վերյիշել, եւ անգամ մը եւս Ասպուածոյ ողորմութիւնը խնդրել:

Հետաքրքրական է 2րդ համարը, երբ հարց կու փայ, թէ մինչեւ ե՞րբ պէտք է շարունակուի այս վիճակը: Բայց որ վիճակի մասին կը խօսի արդեօք, եթէ ոչ մեր այն արարքներուն մասին, որոնք կանարգենք զԱսպուած մեր դարպարկաբանութեամբ եւ ապութեամբ: Եւ կը վերյիշեցնէ, թէ Տերը ինչպիսի բացառիկ վերաբերում ցոյց գուած իրեն, որ նաեւ հաւաքարիս եղաւ Առաւել եւս, Դափթա վստահութիւնը ունի, որ Տերը պիտի լսէ իր աղօթքը, երբ օգնութեան կանչէ զինք: Ցածախ կ'աղօթենք, եւ այդ աղօթքները կը մնան անպարախան: Հետեւեալ հարցումը պէտք է ընել, թէ արդեօք ինչո՞ւ չեն պարասխանուիր մեր աղօթքները: Քանի մը պարձառներով. Քրիստոսի մէջ ենք. մեր անհաւապութեան պարձառով. աղօթքներ, որոնց պէտք է ծոս ընկերանար, ինչպէս կ'ըսէ Քրիստոս, այսպիսի պարագաներ աղօթքով եւ ծումապահութեամբ: Չիտսպովանուած մեղք. զգուշ ըլլանք սպահու շրթներէ չգայ այդ աղօթքը, իսկ Յակոբոս Առաքեալ պիտի ըսէ. «Ճեր չար ցանկութեան պարձառով Ճեր աղօթքերը չեն լսուիր ու չեն պարասխանուիր»:

4րդ համարը կը յիշեցնէ եւ կը զգուշացնէ, որ եթէ բարկանար, որ կրնանք նաեւ բարկանալ, բայց զգուշ եղէք որ այդ բարկութիւնը մեղքի չվերածուի: Եւ ահա անկողինին մէջ խոսպովանելու եւ մրածելու Ասպուածոյ խօսքին մասին, ինչպէս կ'ըսէր առաջին Սաղմոսին մէջ, «Գիշեր ցերեկ քու խօսքիդ վրայ կը մրածեմ»: «Ճեր մեղքերէն արդարանալու համար, զոհեր մապուցանեցէք, եւ Տիրոջ վստահեցէք»: Այս պարագային Դափթա յստակօրէն ցոյց կու փայ, որ պարզապէս զոհեր մապուցելը չէ, երկրորդ, զոհերը չեն որ կ'արդարացնեն, այլ նոյնինքն Ասպուածոյ վստահիլը: Պողոս Առաքեալ պիտի ըսէ. «Ճեր անձերը ընծայեցէք Ասպուածոյ զոհասեղանին»:

5րդ համարը կը փոխանցէ անոնց մրածումները, որոնք կու գան ըսելու. «Քարիքներով մեզ լիացուր, շնորհներդ առաքացուր», բայց Դափթա ուրիշ վստահութիւն ունի, իր մրքին մէջ ուրիշ արդայայփութիւն կայ, ինչ որ կը կարդանք Ծուոց 6.24-26. այլ խօսքով՝ Տիրոջ ներկայութիւնը ինքնին այն մեծ ուրախութիւնն է, քան այն ինչ որ կրնայ ուրախութիւն գուլ, նիւթական այն բարիքները՝ ցորենք, զինին եւ ձեթը: Դափթա նեղութեան եւ անցկութեան ժամանակ ալ ուրախութիւն ունի, որովհետեւ իր ունեցած ուրախութիւնը Տիրոջ ներկայութիւնն է: Մինչ աշխարհիկ մարդիկ իրենց ուրախութիւնը ցորենի, զինի եւ ձեթի առաքութեան հետ կապուած է, երբ անոնք առաք են, իրենք ուրախ են, բայց երբ անոնք պակսին, իրենք կը փսրին, մինչ Դափթա պարագային իր նեղութեան մէջ իսկ ուրախութիւնը ունի: Եւ այնպէս ինչպէս 3-րդ Սաղմոսին մէջ կ'ըսէր. «Գիշերը կը քնանամ, առաւօպուն կ'արթեննամ», հոս եւս նոյն արդայայփութիւնը եւ վստահութիւնը կը յայփնէ ըսելով. «Խաղաղութեամբ կը պառկիմ ու կը քնանամ, ինչո՞ւ, որովհետեւ Տերը իրեն ապահովութիւն կու փայ»: